



ԸՆԹԵՐՑՈՒՄ  
ԹԱԴԱԿԻՈՐՈՒԹԵԱՆՑ ԵՐՐՈՐԴ  
ԳԻՐՔԵՆ  
18.29-46

**Կ** էսօրը անցաւ, եւ Բահաղի մարգարէները  
շարունակեցին իրենց ցնորական կանչւրո-  
տուքը մինչեւ երեկոյեան զոհը մատուցանելու  
ժամը. բայց ո՞չ մէկ ձայն:

Այն ատեն Եղիս Թեսլացի ըստ գարշելի այդ կուռքերու մարդարէներուն.

- Հեռացէ՞ք այլեւս, հիմա ես իմ ողջակէցս պիտի մատուցանեմ:

## Եւ անոնք հեռու դադին:

Եղիա ժողովուրդին դառնալով ըստ. «Ինձի՛ մօտեցէք»: Եւ ամբողջ ժողովուրդը անոր մօտեցաւ: Եղիա Տիրոջ կործանած սեղանը վերականգնելու համար տասներկու քարեր առաւ, Յակոբի որդիներէն սերած ցեղերուն թիւին համաձայն, որուն Աստուած խօսած էր ըսելով. “Խարայէլ պիտի կոչուիս”, այդ քարերով սեղան մը կանգնեց Տիրոջ անունին, եւ անոր շուրջը փոս մը փորեց, թիթեղ մը սերմնցու տանելու խորութեամբ: Ապա փայտերը սեղանին վրայ շարեց, զուարակը կտոր-կտոր ընելով փայտերուն վրայ դիմեց եւ հրամայեց.

- Զորս սափոր զուր բերէք եւ ողջակէղին ու փայտերուն վրայ թափեցէք:

Ապա ըստաւ. «Կրկնեցէ՛ք նոյնը»: Եւ անոնք նոյն ձեւով կրկնեցին: «Երբորդ անգամ ըլլալով կրկնեցէ՛ք նոյնը», ըստ ան, եւ երրորդ անգամ մըն ալ այնպէս ըրին: Զուրը սեղանին շուրջ հոսեցաւ եւ լեցուց փոսը:

Երբ երեկոյեան զոհը մատուցանելու ժամը հասաւ, Եղիա մարգարէ սեղանին մօտեցաւ եւ աղօթեց աղաղակելով.

- Ո՞վ Տէր, Աբրահամի, Իսահակի եւ Յակոբի Աստուածը, ցո՞յց տուր այսօր թէ դո՞ւն ես Իսրայէլի Աստուածը եւ ես՝ քու ծառադ, եւ թէ քեզի համար րրի այս բոլորը։ Հսէ՛ ինձի, Տէ՛ր,

# ԱՆԴՐԻ ՔԱԿՈԲ ԱՆԴՐԵԱՆՈՐԴԱՆԻՒՏ ՄԱՅՐ Հ ԿԵՂԵՑԻ

# ՅԵՒՏԱԿ Եղիս Մարգարիտ

պատասխանէ՝ ինծի կրակով, որպէսզի այս  
ժողովուրդը գիտնայ թէ դուն ես Աստուածը,  
ո՞վ Տէր, եւ դուն ես որ ետ քեզի կը դարձընես  
իրենց սիրտը:

Այն ատեն Տէրը երկինքէն կրակ ղրկեց, որ  
այրեց ողջակէզն ու փայտերը, քարերն ու  
հողը, եւ լափեց փոսին մէջ հաւաքուած ջուրը։  
Ասիկա տեսնելով՝ ամբողջ ժողովուրդը երեսի  
վրայ գետին ինկաւ, ըսելով. «Արդարեւ Տէրն է  
Աստուածը, Տէրն է Աստուածը»։

**Եղիա** անոնց հրամայեց. «Բունեցէ՞ք Բահաղի մարգարէները. ոեւէ մէկը ողջ չմնայ»։ Եւ ժողովուրդը բռնեց զանոնք։ Եղիա զանոնք կիսոն կոչուած հեղեղատը իջեցուց եւ հոն կոտորեց զանոնք։

Այնուհետեւ Եղիա Աքաաբին ըսաւ. «Գնա՛  
Հիմա, կե՛ր եւ խմէ՛, որովհետեւ մօտալուտ  
սաստիկ անձրեւի ձայն կ'առնեմ»։ Աքաաբ  
ուտելու եւ խմելու գնաց, իսկ Եղիան Կարմեղոս  
լերան գագաթը բարձրացաւ, մինչեւ գետին  
խոնարհեցաւ ու դէմքը ծունկերուն մէջ առաւ,  
եւ իր ծառային ըսաւ. «Գնա՛ եւ ծովուն կողմը  
նայէ»։ Պատանին գնաց նայեցաւ եւ ըսաւ. «Բան  
չկայ»։

- Դարձեալ գնա՛՛, - ըսաւ Եղիա, եւ եօթն անդամ պատանին ետ գնաց: Եօթներորդ անդամին պատանին ըսաւ.

-ԱՀա մարդու մը ձեռքին չափ փոքրիկ ամպ  
մը կ'ելլէ ծովէն:

**Այն ատեն Եղիշ ըստւ.**

- Գնա՛ եւ Ազաաբին ըսէ՛. “Կառքդ լծէ՛ եւ տունդ դարձիր որպէսզի անձրեւի չըռնուիւ”:

Շուտով երկինքը ամպերով մթնցաւ. հով  
ելաւ եւ սաստիկ անձրեւ սկսաւ: Աքաաբ իր  
կառքը հեծաւ եւ Յեղրայէլ փութաց: Տիրոջ  
զօրութիւնը օգնեց Եղիայի, որ պարեգոտը մէջքին  
ամրացնելով վազեց եւ Աքաաբէն առաջ մտաւ  
Յեղրայէլ քաղաքի դռնէն:

**ԸՆԹԵՐՑՈՒՄ**  
**ԹԱԳԱՒՈՐՈՒԹԵԱՆՑ ԶՈՐՌՈՐԴ**  
**ԳԻՐՔԵՆ**  
**2.1-15**

**Ե**րբ հասաւ ժամանակը, որ Տէրը մըրիկով երկինք պիտի բարձրացնէր Եղիան, Եղիա եւ Եղիսէ Գաղգաղայէն մեկնեցան: Եղիա Եղիսէին ըստ:

- Հո՛ս մնա, Տէրը զիս Բեթէլ կը դրկէ:  
Եղիսէ պատասխանեց.
- Վկայ ըլլայ ապրող Տէրը. կ'երդնում քու կեանքովդ, թէ պիտի չժողում քեզ:
- Բեթէլ եկան: Բեթէլ բնակող մարգարէները խումբով եկան Եղիսէի եւ ըսին.
- Գիտե՞ս, որ Տէրը այսօր քեզմէ պիտի առնէ Եղիան՝ քու տէրդ:
- Գիտեմ, այդ մասին մի՛ խօսիք, - պատասխանեց Եղիսէ:

- Ապա Եղիա Եղիսէի ըստ.
- Հո՛ս մնա, Տէրը զիս Երիքով կը դրկէ:  
Եւ ան պատասխանեց.
- Վկայ ըլլայ ապրող Տէրը. կ'երդնում քու կեանքովդ, թէ պիտի չժողում քեզ:
- Եւ Երիքով եկան: Երիքով բնակող մարգարէները խումբով մօտեցան Եղիսէի եւ ըսին.
- Գիտե՞ս, որ Տէրը այսօր քեզմէ պիտի առնէ Եղիան՝ քու տէրդ:
- Գիտեմ, մի՛ խօսիք այդ մասին, - պատասխանեց Եղիսէ:

- Եղիա Եղիսէի ըստ.
- Հո՛ս մնա, Տէրը զիս Յորդանան կը դրկէ:  
Եղիսէ պատասխանեց.
- Վկայ ըլլայ ապրող Տէրը. կ'երդնում քու կեանքովդ, թէ պիտի չժողում քեզ:
- Եւ Երկուքը միասին գացին: Մարգարէներու խումբէն հիսուն հոգի հետեւեցան անոնց մինչեւ Յորդանան գետ: Եղիա եւ Եղիսէ գետեղին կանգ առին, իսկ միւսները կանգնեցան քիչ մը հեռու: Եղիա իր վերարկուն հանեց, ծալլեց զայն եւ անով զարկաւ ջուրերուն: Ջուրերը այս ու այն կողմ բաժնուեցան, եւ անոնք Երկուքով անցան ցամաք տեղէն: Երբ անցան, Եղիա ըստ.

- Եղիսէ, քանի դեռ հետդ եմ՝ խնդրէ՛ ինչ որ կրնամ ընել քեզի համար:

- Խնդրե՛մ. մարգարէական հոգիէդ կրկին բաժին թող ժառանգեմ, - պատասխանեց Եղիսէ:
- Դժուար բան խնդրեցիր, - ըստ Եղիա, - բայց պիտի ստանաս զայն, եթէ տեսնես իմ Երկինք բարձրացուիլս. այլապէս պիտի չստանաս:

Եւ մինչ խօսելով կ'երթային, ահա յանկարծ Հրեղէն ձիերով կառք մը իրարմէ բաժնեց Եղիան ու Եղիսէն, եւ Եղիա մըրիկով Երկինք բարձրացաւ:

Եղիսէ տեսաւ եւ աղաղակեց. «Հա՛յր, Հա՛յր, ահա Խրայէլի կառքն ու հեծեալները»: Եւ այլեւ չտեսաւ զայն: Ուստի քաշեց, պատուց իր վերարկուն, զայն երկու կտորի վերածելով: Ապա վերցուց Եղիայի վերարկուն, որ իր վրայ ինկաւ, եւ դարձաւ Յորդանան գետին եղերքը: Առաւ Եղիայի վերարկուն եւ յուրերուն զարկաւ, բայց անոնք չբաժնուեցան: Այն ատեն գոչեց. «Ո՞ւր ես, Տէր, Եղիայի Աստուածը», եւ դարձեալ յուրերուն զարկաւ: Ճուրերը այս ու այն կողմ բաժնուեցան եւ Եղիսէ անցաւ միւս կողմ: Երբ Երիքովի մարգարէները դիմացէն տեսան զինք, ըսին. «Եղիայի հոգին Եղիսէի վրայ հանգչեցաւ»: Գացին դիմաւորեցին զինք եւ մինչեւ գետին խոնարհեցան անոր առջեւ:

**ՅԱԿՈԲՈՍ ԱՌԱՔԵԱԼԻ**  
**ԸՆԴՀԱՆՈԱԿԱՆ ՆԱՄԱԿԵՆ**  
**5.16-20**

**Q**եր մեղքերը իրարու խոստովանեցէք Եւ իրարու համար աղօթեցէք, որպէսզի բժշկուիք. որովհետեւ արդարի մը աղօթքը ազդեցիկ է եւ մեծապէս կ'օգնէ: Եղիա մեզի նման կիրքերու ենթակայ մարդ էր. բայց Երբ աղօթեց որ անձրեւ չգայ Երեքուկէս տարի չանձրեւեց Երկրի վրայ: Ապա գարձեալ աղօթեց եւ Երկինքը անձրեւ տեղաց ու Երկիրը իր բերքը տուաւ:

Եղբայրներս, Երբ ձեզմէ ուեւէ մէկը ճշմարտութեան ուղիէն մոլորի եւ ուրիշ մը յաջողի զայն վերադարձնել, գիտցէք թէ մեղաւորը իր մոլար ճամբէն դարձնողը թէ՛ անոր հոգին մահուընէ կը փրկէ եւ թէ՛ իր բազմաթիւ մեղքերուն թողութիւն կը գտնէ:

**ՅԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ԱԻԵՏԱՐԱՆԷՆ**  
**ՂՍ ՂՈՒԿԱՍԻ**  
**4.25-30**

**U**եր Տէրը Յիսուս Քրիստոս կ'ըսէ.-  
«Զեզի օրինակներով խօսիմ: Խրայէլի մէջ բազմաթիւ այրիներ կային Եղիայի օրերուն, Երբ Երեքուկէս տարի Երկինքը չանձրեւեց եւ ամբողջ Երկրին մէջ սաստիկ սով տիրեց: Բայց Եղիա անոնցմէ ուեւէ մէկուն չըրկուեցաւ, այլ ըրկուեցաւ Սիդոնի մօտիկ Սարեկիթա գիւղը բնակող այրի կնոջ մը: Նոյնպէս, Եղիսէ մարգարէի օրերուն Խրայէլի մէջ բազմաթիւ բորոտներ կային, բայց անոնցմէ ոչ մէկը բժշկուեցաւ, այլ միայն Նէեման անունով սսորի մը»:

Այս ակնարկութիւնները լսելով՝ ժողովարանին մէջ գտնուողները բարկութեամբ լեցուեցան: Ելան, Յիսուսը քաղաքէն դուրս հանեցին եւ գահավէժ ընելու նպատակով զայն տարին մինչեւ կատարը այն Երան, որուն վրայ շինուած էր իրենց քաղաքը: Բայց Յիսուս անոնց մէջէն անցաւ գնաց: